

ՆՈՐՄԱԼ ԵՒ ՀԻՒԱՆԴ

ՏՊԱՌՈՐՈՒԹԻՒՆ, ԸՄԱՌՆՈՒՄ ԵՒ ԴԱՏՈՂՈՒԹԻՒՆ

Արտաքին գրգռոնքը ըմբռնելու ընդունակութիւնը մեր մտքի պաշարը եւ հարստութիւնը լրացնելու համար անհրաժեշտ է: Այդ տպաւորութիւնները, շարունակ լրացնելով մեր հոգեկան աշխարհի դանձր, կ'ազդեն այնպէս, որ այն անհատը որ աւելի լայն ըմբռնում ունի եւ ընդունակ է լաւ դասաւորել այդ ըմբռնումները, աւելի մտային բարձրութեան կը հասնի, քան այն անհատը, որ կը ստանայ իր փորձառութիւնները, նոյն նեղ եւ սովորական լրջանի մէջ, ստանալով իր անանախան հաճոյքը:

Մեր հոգեկան աշխարհի համար մեր մարմնից եկած տպաւորութիւնները կը համարուին նոյնպէս իր արտաքին աշխարհից եկած տպաւորութիւններ: Հոգեկան կեանքի համար մարմինը արտաքին աշխարհ է: Մարմնից եկած տպաւորութիւնները նոյնպէս կարող են խաբէական լինել, ինչպէս խարուսիկ են արտաքին աշխարհի տպաւորութիւնները: Ոտքը կամ ձեռքը կիրցնող անհատը կը զանազան երբեմն որ իր գոյութիւն չունեցող ոտքի կամ ձեռքի մատը կը ցախի: Կը պատահի եւ հակառակը, երբ կաթուածահար հիւանդը կը պնդէ որ իր համարեայ անշարժ օրգանը գոյութիւն չունի թեւ: Մի ազդիկ աշխատում էր զրգուի իր կըզակը որ զարբ իր զլիի գոյութիւնը: Նա զգացում չունէր թէ զլուխ ունի, թէ եւ զգում էր որ աչքերը տեսնում են, ականջը լսում է եւ մտքով դիտէր որ զլուխը իր տեղն է:

Արտաքին աշխարհից (նոյնպէս մեր մտքից) եկած տպաւորութիւնները զանազան ձեւեր ունին: Իրական տպաւորութիւններ (perceptions naturelles du monde extérieur), յետապատկերներ post-images), մտապատկերներ (images de representation) եւ մտահայեցութեան պատկերներ (images de contemplation, images eidétiques).

Աշխարհի իրական տպաւորութիւնների բնութեան եւ հոգեբանական պայմանների մասին այստեղ մենք կրկար կանգ չենք կարող առնել:

Յետապատկերը սկսում է կրր անյայտանում է այն ատարկան որ տուել է ծագում դիտաւորապէս տեսական տպաւորութեան: Այդ ատարկան հեռանալուց յետոյ գրգռող շարունակում է որոշ ժամանակ դործել, տալով տեսողութեան տըպաւորութիւններ, բայց ուրիշ օրէնքներիով փոխուած (կարմիրը շարունակուած է ինչպէս կանաչ եւ հակառակը): Ատարկայի անյայտանալուց յետոյ տպաւորութեան շարունակուելու վերայ է հիմնուած սինէման, կրր մէկ տպաւորութիւնը չկորած գալիս է մի նոր տպաւորութիւն: Յետապատկերները մեծ դեր են խաղում զգայախարութեանց զարգացման մէջ:

Ես շնչուել եմ որ անհատի ըմբռնումների մէջ մեծ նշանակութիւն ունի, թէ ինչ աստիճան ըմբռնող անհատը գործունեայ է (actif) տպաւորութիւնը ընդունելու ժամանակ:

Արտաքին աշխարհից տպաւորութիւնները անհատը ստանում է, մնալով չէղօք (inactif) կրաւորական (passif) վիճակի մէջ: Յետապատկերները անցնում են նոյն պայմանների մէջ: Նոյն կրաւորականութիւնը (փասիւլիթէ) կը տիրէ անհատին երբ նա կը կազմէ մտահայեցողութեան պատկերները: Միայն մտապատկերն է որի ստեղծելու ժամանակ անհատը գործունեայ է, որովհետեւ այդ աքթիվ վիճակն է որ սալիս է նորան ինքնուրու կերպով նորոգել, վերստեղծել հին տպաւորութիւնը: Այդ է որ բացակայ մարդը կը յիշուի երբ յիշողը կը ցանկանայ հեղ թափել որ անցնելու յիշուի: Բայց զանազան բնախօսական եւ հոգեբանական պայմանների տակ կարող է երբեմն առաջ գալ վիճակ, երբ անհատը կարող է, կրաւորական մնալով, մտապատկերներ առաջ բերել: Այդ ժամանակ անհատը կարող է այդ իր կրաւորական վիճակի մէջ ստացած մտապատկերները, այսինքն հին տպաւորութիւնները, իրբեւ ներկայ, իրական տպաւորութիւն համարել եւ ներկայի հետ շփոթել: Անհատը կարող է այդ պայմանի մէջ եւ

րեւկայական բաներ պատմել կամ սուտի տպաւորութիւն թողնել: Այս երեւոյթը, աւելի թոյլ շարժով, յաճախ կը նկատուի երեխաների մէջ, նոյնպէս վայրենի, նախնական տողուրդների մէջ: Քաղաքակիրթ ազգերի մէջ եւս կան տարեց անհատներ, որ ունեն նոյն տարական հոգին:

Մտապատկերները կարող են չդիտութիւն առաջացնել երբ այդ պատկերները կը համեմատեն յիշողութեան հետ: Թէ՛ մէկը, թէ՛ միւսը անցեալ տպաւորութիւնների վերանորոգումն է, բայց կայ եւս զանազանութիւն: Մտապատկեր մի հին, առանձին, պարզ տպաւորութիւն է, իսկ յիշողութեան պատկերը կը ներկայանայ ինչպէս մի անցեալ, — վերանորոգում փաստ, կայրում մի շարք անցեալին, անհատի անցեալին հետ կապ ունեցող փաստերի հետ: Յիշողութիւնը միշտ անհատական բնոյթ ունի:

Մտապատկերները, ինչպէս տեսանք, կարող են ներկայի հետ չդիտուել եւ խարուսիկ յիշողութեան ձեւ ստանալ: Այդ երեւոյթը ոչ զգայախարութեան, ոչ խարուսիկ յիշողութեան հետ կապ ունի, դա մի պարզ չդիտութիւն է: Բայց յիշողութիւնը կարող է իսկական յիշողութեան խարուսիկ ձեւ ստանալ: Ինչպէս այն երեւոյթը որ «deja vu» կ'անուանուի: Անհատը իր բան տեսնելով, լսելով կամ շօշափելով կարծում է որ այդ տպաւորութիւնը արդէն ստացել է առաջ, որ ներկայ տպաւորութիւնը առաջուայ գոյութիւն չուներգող տպաւորութիւնը կը ինչեցնէ: Այդպիսով ներկան կը մտազրուի, կ'ուղարուի դէպի անցեալը:

Մեզ մնում է մտահայեցութեան պատկերները ուսումնասիրել: Այդ տպաւորութիւնները, այդ պատկերները իբր ընդհանուր միութիւն կ'ընդունեն, իբրեւ մի միութիւն կ'ըմբռնեն իրականութիւնը: Աւելի որոշ մանրամասնութիւնը տեսած, լսած կամ շօշափած առարկայից անհատը կը ջանալ ըմբռնել վերջը: Մանուկը եւ ջիջ գարգացած խուտանը այդ ձեւով է ընդունում իրականութիւնը: Մարդուրդի դպրոցը, որը զննութիւնների հիման վերայ, կարծում է որ այդ ձեւի ըմբռնումները մեր բոլոր տեսակ ըմբռնումների նախապայն են: Իմ զննութիւններս ցոյց են տալիս, որ զգայախարութեանց ժամանակ անհատը ըմբռնում է իրականութիւնը իբրեւ նախնական մարդ, նա գոյները որոշում է իբրեւ վայրենի մարդը:

Յետապատկերները մեծ դեր են խաղում մտահայեցումի պատկերների շրջանի մէջ: Յետապատկերները նոյնպէս հին են մարդու գարգացման պատմութեան մէջ: Այն անհատը որը ընդունակ է զգայախարութիւններ ունենալու, ունի որոշ հոգեկան կարող, նա ներկայացնում է type eidétique. Զգայախարութեան ժամանակ յետապատկերները աւելի երկար են տևում, աւելի տեսական են: Այդ տեսականութիւնը տալիս է ժամանակ որ յետապատկերը տարածոււմ է միւտորոզ կայրով ուղիղ զգայաբանքի մտերի մէջ, կայրուելով հին տպաւորութեանց հետքերի եւ մտապատկերների հետ: Այդտեղ է ստեղծուում զգայախարութեան կորիզը: Այսպէս, մենք տեսնում ենք, որ զգայախարութիւնը տարօրինակ բայց իրական տպաւորութիւն է, թէեւ արտաքին աշխարհի մէջ ոչ մի էական պատճառ կայ որ այդ տպաւորութիւնը արդարացնէ: Դա մի անհիմն բայց իրական տպաւորութիւն է: Բացի այդ, ծնունդով անհատի կրաւորական իրավիճակի մէջ, անհատը կարող է խարուել եւ իբր իրական աշխարհից եկած տպաւորութիւն ընդունել: Յետապատկերը, որ զգայախարութեան աղբիւրներից մէկն է, իմ փորձական մեթոտով հաստատուում է որ իրական տպաւորութիւն է նոյնպէս: Masculiace մի ղեղանիւթ է, որ զգայախարութիւն է առաջ բերում: Այդ ղեղանիւթի աղբիւրութեան տակ յետապատկերները աւելի երկարուում են լինում եւ այդ պատճառաւ, ինչպէս ասեցի, կարողանում են երկար ժամանակ տարածուել ուղեղի մէջ: Այդ օրէնքները նոյնպէս կ'ուսումնասիրուեն փորձականապէս:

Մենք ունենք նորմալ զգայախարութիւններ, որ զուտ Ֆիզիքական օրէնքների վրայ են հիմնուած. օրինակ, երբ փայտի մի մասը ջրի մէջ է, մենք կարծում ենք թէ փայտը կտորուած է: Աստղերը իրականապէս երկինքի այն կէտին վերայ չեն, որտեղ մենք տեսնում ենք: Կան եւ հիւանդ զգայախարութիւններ (perceptions sans objet), որոնց արտաքին աշխարհի մէջ ոչ մի բարդող պատճառ չի համապատասխանում. օրինակ, երբ Գննք երկար պառկում ենք մէկ ձեռքի վերայ, զգում ենք, որ այդ ձեռքի վրայ մըջիւններ են վազում: Մենք շատ անգամ այդ Ֆիզիկական եւ բնախօսական զգայախարութիւնները կարող ենք սրբագրել: Մեր զննողատութեան ոյժը դորոտմ է եւ շատ ուրիշ հիւանդ տպաւորութիւնների մէջ: Մէկ հի-

ւանդ ասում էր. «Տպաւորութիւնս հաստատ է, բայց իրական չէ»: Այդպիսով տեսնում ենք որ perceptions sans objets hallucination (տեսիլք) դառնալու համար պէտք է որ անհատը զուգընթացաբար դատողութեան անկանոնութիւն ունենայ, պէտք է որ ոչ միայն տպաւորութեան վիճակը, այլ դատողութեան վիճակը հիւանդ լինի: Տպաւորութիւնն ըմբռնելու անկանոնութիւնները perceptif են, իսկ դատողութեան խանգարումը հիմնուած է միաւորութեան, associatif կապերի խանգարման վրայ: Այդ խանգարումներու միութիւնը ես ուսումնասիրում եմ, իբր առանձին նիւթ անուանելով այդ գըլուխը troubles perceptivo-associatifs: Հիւանդը կարող է զգալ որ իր մէկ ոտը ակելի երկմր է քան միւսը, որ իր ձեռքը կամ միտքը անրնական դիրք ունեն, որ աթոռները կը շարունեն եւ պատին կը կպին, նա աչքով կը տեսնի որ իր ոտքը կանոնաւոր դիրք ունի, բայց եթէ ջղային սխալեմի մէջ քայքայութիւններ կան որ զգայարանքը անկանոն վիճակի են հասցնում, աչքի կոնտրոլը չի կարող հիւանդ դատողութիւնը սրբազրել: Մէկ հիւանդ կարծում էր թէ իր կաթուածահար ոտքը չի շարժուում, որովհետեւ վշտացել է որ ինքը, հի-

ւանդը, անուշեղէն կերաւ, իսկ իր ոտքին չտառաւարկեց: Այստեղ տպաւորութիւնը եւ իր քայքայութեամբ բաւական չէ, այստեղ կայ եւ հիւանդ միտք: Եթէ շփոթ դատողութեան համար պէտք են միաւորող մասերի խանգարումներ, տպաւորութեան խանգարման համար մեծ դեր է խաղում զրդիոնների կաշկանդուած վիճակը, երբ զրդիոն չէ լուծուում: Մենք դիտենք, որ արցունքի վազելը, ճիւղձ մեղմացնում են ցաւը: Որչափ տպաւորութիւնները կը կաշկանդուին, այնչափ տպաւորութիւնները անհատի մէջ կը խեղդուին եւ զգայախաբուութիւնների զարգացմանը կը նպաստեն:

Բժշկականութեան եւ կանոնաւոր կրթութեան ջանքը պիտի լինի առաջ բերել սերունդ որը առողջ մտքի, ճիշդ զգացումների, կամքի ուժի եւ բարոյական սկզբունքի ցորեղ միութեան վերայ կը հիմնէ իր ձգտումները: Այդ օրը շատ հետու է, բայց երբ այդ օրը մօտենայ, դերադոյն մարդու յաղթութեան օրը կը մօտենայ:

ՊՐՈՖ. Կ. ԱՂԱՋԱՆԵԱՆ

Փարիզ, 27 Նոյեմ. 1946